

ԻԼԱՐԻՅ ՎՈՐՈՆՔԱ

Անէծով ծանրաբեռ գիշերը կ'իջնէ
Աշխարհին վրայ եւ մարդոց խղճին :
Ապակիներէն՝ որբացած տղա մը դէմքը դալկա-
փեց կը դիտէ սեւեռափր . [Խաղ.

Ձայն մը կը կանչէ քեզ,
Եր պազատի քեզի որ չհամղես տակաւին
Բիւրեղ աշտարակն երազներուդ ,
Եւ կանգնիս բազկատարած եղբայրութեամբ
Քաղաքին փողոցներուն մէջ

Եւ մահբախյալ ձեռներդ քերթողի
Երկարես մրտած ու կոշտ ձեռներու
Եւ աչքերդ երկմածայիտ կարեկցութեամբ
Թափանցեն արիւնքածոր աչքերու մէջ
Եւ քարձբանա սանդուխներէն տուներուն
Եւ բախես դռներն որոնց ետև

Անհասն քշուտուքիւնը կը տիրէ միշտ
Եւ սպասես վաղորդային մը գուցէ
Արդարութեամբ արշալուստւած ,
Դուն որուն սիրտը խաչաած երազներ միայն
ունեցաւ

Եւ արիւնեցա սիրոյ դուստանութեամբ :
Գիտե՞ս ամէն ինչ
Իր անսահման խորհարդով ցուագին ,
Ուրախութիւնը գիտես
Ոչ իր բացարձակ ծիրին տակ ,
Այլ իր դառնութեամ ամենապղտոր գինիներէն ,
Եւ համբոյրը գիտես Յուդաներուն
Եւ հսկումները հագնվարքի անվախեան

Քախիծներով

Եւ ժպտը կոշտն աչքերուն մէջ
Ինչպէ՞ջ ցոլքը թանկագին գահարներու ,
Գիտես ծաղիկներուն շարժումը լոյսին տակ
Եւ բիւրեղներուն դարաւոր յօրինուածքը գաղտնի .
Եւ ակունքներուն մուռնը ժայռերուն մէջ
Եւ արցունքները կարայներուն վիրաւոր .
Սպասէ՛ ,

Մի՛ թողուր որ դռները փակուին յանկարծ
Եւ ջաները շիջանին մրրիկներու ցատումէն .
Փեղք համար է որ պիտի հնչեն բիւրապատիկ
ամգամներ

Լուսահանդէս առաւօտներու ծնծղանքը ոսկի .
Փեղք համար է որ աստղերու կրակներէն պիտի
Անձրելը խունկերուն տեղայ
Ու հովերու վարդին մէջ չու սրտիդ համար է որ
պիտի արիւնի

Արեւելքը խորհրդաւոր

Եւ անհամար բուրվաններու շարժումէն
Երկիրը պիտի բացուի աստուածընծայ
օրհնաւքիւնով ,

Եզրայր իմ տարփելի :
Տատարակներու ծիածան պարանոցին շուրջ
Ճշմարիտ է որ օձերուն պարայրները
գալարուեցան

Եւ անմեղութեամ շուշանները մխացին
երկինքն ի վեր

Ու սեւ հողերուն մէջ
Բանտարկուեցաւ մանկուքիւնը յօշոտուած .
Ճշմարիտ է որ պարտէզներուն վրայ
Անվախնամօրէն ծծումք ու մոխիր քափեցան ,
Եւ Ջարիքին յաղթանակը հռչակուեցաւ ծագէ ի
ծագ .

Բայց դուն չես կրնար թողուլ անպատու պար
Յրտասարսուտ Որբութիւնը հեծեծագին
Եւ մայրերուն բզգտուած կաղերէն դուրս
Անգթութեան դաշոյններուն արիւնիլը տեսնել :
Ա՛հ , մոնչէ՛ի՛ր անգամ մը եւս
աստուածային գայրթոյքով

Ու ամառներուն յամռնած կոնակը մագրուող ,
Մարդկութեան խղճին դէմ ծառանայի՛ր
անյաղդողդ ,

Արդար , վսեմ աւ վրիժառու :
Ահաւասիկ Առաւօտն է
Եւ դուն կը յայտնուիս մշուշապատ կամարներուն
տակ ,

Բայց ինչու՞ ոտներդ կը դեղեւին
Եւ աչքերուդ մէջ արցունքն է լեացեր .
Ի գուր է յուսալ :
Կեանքը Բուկոյ էր այն ատեն միայն
Երբ յարեծութեանդ պտակին համար
Երկիրն վրայ Անմեղութեան գարունները
կը ծաղկէին ,

Եւ ամենայնից բիւրեղներուն մէջ կը պսպրար
Գինին , գինի՛ն Ուրախութեան արեւներուն .
Մահը թափանցեց արիւնիդ եւ ջիւղերուդ ,
Բիրեղուդ մէջէն սահեցաւ մինչեւ ծիրանվառ
ջերմութիւնը սրտիդ

Ու նեղեց ցայն Տիեզերքի սեղանին համար՝
Տարօրինակ պտուղի մը նման ,
Ու մահբաշող ձեռներդ վերանցեց
Աղօթքներու ամենէն գաղտնահոս քաղցրութեան :
ԱՐՄԵՆ ԵՐԿԱՅ

Գահերէ